



ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՎԸ ՀԱՅՈՑ

Ա.Մ. ՆԱՐԱՆԳԻԵՐՈՒ ԱՐԵՒՏՏԵԱՆ ԹԵՍԻ

WESTERN PRELACY

OF THE ARMENIAN APOSTOLIC CHURCH OF AMERICA

H.E. ARCHBISHOP MOUSHEGH MARDIROSSIAN, PRELATE

Tel: 818-248-7737/8, Fax: 818-248-7745

E-mail: Prelacy@aol.com Website: www.westernprelacy.org



Ա. ԹԱՐԳԱՎԱՆՉԱՅ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ ՄԱՏՈՒՅԱԾ Ս. ՊԱՏԱՐԱԳԻՆ

ԹԱՐԳԱՎԱՆՉԱՅ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐՈՒՆ ՊԵՍ ԶԻՆՈՒՈՐԱԳՐՈՒԻՆՔ

ՈՒ ՏԵՇ ԿԱՆԳՆԻՆՔ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԵՐ ՀԱՒՏՔԻՆ,
ՀԱՅ ԴՊՐՈՒԹԵԱՆ, ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻՆ ՈՒ ՀԱՅ ԼԵՇՈՒԻՆ

ՊԱՏԳԱՎԱՆՉ ԱՌԱՋՆՈՐԴ ՄՐԲԱՉԱՆԸ

ՔԱՅԱԿԱՅԻՑ ԴԱՍԱՐԱՆԻ ԵՐԿՈՒ ՈՒՐԱՐԱԿԻՐՆԵՐ
ՄԱՏԱՆ ՍԱՐԿԱԿԱԳԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՒ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Յոկտեմբեր ամիսը Յայ մշակոյթի եւ Յայ ինքնութեան կերտման ամիս նկատուած է, եւ յատկանշուած է Յայ գրերու գիւտի Մեծասքանչներուն՝ Ս. Սահակ Պարթեւ Յայրապետի եւ Ս. Մեսրոպ Մաշտոց Վարդապետի, ինչպես նաեւ Վումշապուհ արքայի ու Թարգմանիչ Վարդապետներու յիշատակումով։

Արդարեւ, Կիրակի, 10 Յոկտեմբեր 2010-ին, Օրենճ Զառունթիի Ս. Քառասնից Մանկանց Եկեղեցւոյ մէջ, տարիներու սովորութեան համաձայն, այս տարի եւս հրաւերով Սրբոց Զառասնից Մանկանց Եկեղեցւոյ Յոգեւոր Յովիլին եւ Յոգաբարձութեան, եւ կազմակերպութեամբ Արի Կիրակոս Մինասեան Ազգ. Վարժարանի Տնօրինութեան եւ ծնողա-ուսուցչական կազմին, հանդիսաւորապես տօնախմբուեցաւ Սրբոց Թարգանչաց յիշատակը Եպիսկոպոսական Ս. Պատարագով, սարկաւագական ձեռնադրութեամբ եւ Յայ Գիրքի վաճառք-ցուցահանդեսով։

Յանդիսաւոր Ս. Պատարագ մատուցեց Թեմիս Առաջնորդ՝ Բարձրշ. Տ. Մուշեղ Ս. Արք. Մարտիրոսեան։ Ս. Սեղանին սպասարկեցին Յոգշ. Տ. Պարթեւ Վրդ. Կիւլիմեան եւ Եկեղեցւոյ սարկաւագաց դասը։ Պատարագի երգեցողութիւնը կատարեց Եկեղեցւոյ Դպրաց դասը, դեկապարութեամբ՝ Տիար Արամ Աղապատեանի։

Յայ Եկեղեցւոյ Ձեռնադրութեան կարգին ու կասոնին համաձայն, Թեմիս քահանայից դասարանի երկու նուիրեալ ուրարակիրները՝ Նազարեթ Քիրազեան եւ Աւետիս Մարգարեան, յընթաց Ս. Պատարագին արժանացան Սարկաւագական ձեռնադրութեան ու կարգին, ձեռամբ՝ Առաջնորդ Սրբազն Յօր։ Ձեռնադրութեան ընթացքին խարտահիլակ Յայր Սուրբը ձեռնադրեալները ներկայացուց Առաջնորդ Սրբազն Յօր, որ անոնց

վրայ իր ձեռքերը դնելով աղաչեց Սուրբ Յոգին, որ անոնց վրայ հանգչի, մաքրէ զանոնք ամեն տեսակ աշխարհիկ մտահոգութիւններէ եւ արժանի դարձնէ փոքր կարգերու բարձրագոյն պատիւին՝ սարկաւագական կոչում ստանալու:

Յուզիչ եր պահը, երբ ձեռնադրեալները դեպի արեւմուտք դառնալով, իրենց ափերը հրաժարիմքի ձեւով լայն բաևալով՝ հրաժարեցան աշխարհիկ զբաղմունքներէ եւ կոչուեցան ի դպրութենէ ի սարկաւագութիւն, յառաջիկային եւս, կամօքն Աստուծոյ, կոչուելու համար ի սարկաւագութենէ յամուսնացեալ քահանայութիւն: Անոնք իրաւունք ստացան պատարագիչ Եկեղեցականը հազցենելու, Ս. Սկիհը Վերաբերելու, Խորհրդատետրէն կարդալու, Աւետարան ընթերցելու եւ բուրվառ կատարելու: Զեռնադրութենէն ետք նորոգ ձեռնադրեալները իրենք շարունակեցին երգել Ս. Պատարագի սարկաւագական բաժինները:

Պատարագիչ Սրբազն Յայրը իր քարոզին սկիզբը նախ փառք եւ գոհութիւն մատուցանեց ամենաբարին Աստուծոյ այդ օրուան իր պարգեւած շնորհըներուն համար, նաեւ առողջութեան աղօթք բարձրացուց Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ՝ Արք. S. Յրանդ Աւ. Ջին. Երեցեանի շուտափոյթ ապաքինման համար, որ օր մը առաջ Ենթարկուած եր սրտի վիրաբուժական գործողութեան: Սրբազնը նաեւ ժողովուրդին ներկայացուց երկու սարկաւագները եւ շնորհաւորեց անոնց կարգի ստացումը, մաղթելով անոնց յարատեւ վերելք եւ քահանայից կարգի ստացում:

Ապա Սրբազն Յայրը անդրադարձաւ Թարգմանիչ Վարդապետաց ինքնուրոյն Յայ դիմագիծ կերտելու գործընթացին մասին: Ան դրուատեց մեր նախնեաց հաւատքն ու ոգին եւ Աստուծոյ ապաւինելու անոնց վճռակամութիւնը, որուն իբրեւ արդիւնք՝ Աստուծ, տեսիլիքի մը մեջն յայտնուելով Ս. Մեսրոպ Վարդապետին, իր մատով գծեց Յայոց ոսկեղնիկը՝ Յայոց տառերը: Ապա Նկարագրեց, թէ ինչպէս անցեալին Սովուս մարգարէն քորեկի լեռն վար իջաւ տասնաբանեայ պատուիրանները Աստուծմէ ստացած, այսպէս ալ Ս. Մեսրոպ Յայաստան աշխարհ Եկալ Յայոց Այբուբենը Աստուծմէ ստացած, միիթարութիւն եւ զօրութիւն պարգեւելով ծերունազարդ Յայոց Յայրապետին, Յայոց արքային ու համայն ժողովուրդին: Ահա, ատկէ ետք եր որ Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի աշակերտները զինուրագրուեցան Յայ դպրութեան ու գրականութեան, ծաղկեցնելով ու հարստացնելով զայն եւ կտակելով մեզի, սկսեալ Ոսկեդարէն մինչեւ Արծաթէ դար եւ մինչեւ այսօր: Արդ, Եգրափակեց Սրբազն Յայրը, «Թարգմանիչ Վարդապետներուն պէս զինուրագրուինք ու տէ՛ր կանգնինք քրիստոնեական մեր հաւատքին, հայ դպրութեան, հայ մշակոյթին ու մայր լեզուին»:

Յաւարտ Ս. Պատարագին, Սրբազն Յայրը թափօրով եւ «Որք Զարդարեցին» շարականի Երգեցողութեամբ առաջնորդութեցաւ Եկեղեցւոյ կից Յայ Կեդրուսի սրահը, ուր, կազմակերպութեամբ «Արի Կիրակոս Մինասեան» Ազգ. Վարժարանի տնօրենութեան եւ ծնողա-ուսուցչական մարմիններուն՝ Յայ Գիրքի նուիրուած վաճառք-ցուցահանդեսի բացումը կատարուեցաւ, ձեռամբ Առաջնորդ Սրբազն Յօր:

Սրահին ներս Ա. Մինասեան Վարժարանի աշակերտները միանալով Եկեղեցւոյ երգչախումբին երգեցին «Որք զարդարեցին» շարականը եւ ապա

անոնք ժողովուրդին հրամցուցին Թարգմանչաց նուիրուած շարք մը արտասանութիւններ: Բարի գալստեան խօսք արտասանեց Վարժարանիս գործադիր տնօրենուիհ՝ Տիկ. Գոհար Բալիկեան-Չահիրը: Յուսկ բանքը արտասանեց Սրբազն Հայոց, նախ բարձր գևահատելով Վարժարանի գործադիր տնօրենուիհն, ծնողա-ուսուցչական մարմինը ու մանաւանդ աշակերտութիւնը՝ իրենց կատարած աշխատանքին ու Ներկայացուցած գողտրիկ յայտագրին համար, ու ապա կոչ ուղղելով բոլոր Ներկաներուն իրենց զաւակները վստահելու Հայ Վարժարանին, որպեսզի անոնք Թարգմանիչ Վարդապետներու ոգիով մեծնան, Հայ Մշակոյթով դաստիարակուին ու հայերեն խօսին, այդպիսով՝ ծաղկուն պահելով հայ կրթական օճախները, յատկապես Օրենք Զառութիի «Արի Կիրակոս Մինասեան» Ազգ. Վարժարանը, - որ կը պատրաստուի իր հիմնադրութեան 25 ամեակը տօնախմբել 2011 թուականին -, եւ սատարելով անոր վերելքին ու թուային աճին:

Աւարտին՝ Ներկաները միասնաբար երգեցին «Կիլիկիա» մաղթերգը եւ Ազգային Օրիներգը, որմէ եսք Սրբազն Յօր «Պահպանիչ»ով ժողովուրդը մօտեցաւ ցուցադրուած գիրցերուն:

PRELATE CELEBRATES DIVINE LITURGY AT FORTY MARTYRS CHURCH ON THE OCCASION OF THE FEAST OF THE HOLY TRANSLATORS

- TWO PRIESTHOOD CANDIDATES ORDAINED AS DEACONS

On Sunday, October 10th, 2010, the Feast of the Holy Translators as well as Armenian Culture Month was celebrated with Episcopal Divine Liturgy, ordination of deacons, and the annual book fair at Forty Martyrs Church in Orange County.

Divine Liturgy was celebrated by H.E. Archbishop Moushegh Mardirossian, Prelate, who was assisted at the altar by Very Rev. Fr. Barthev Gulumian.

During the service, the Prelate ordained stole-bearers and priesthood candidates Nazareth Kirazian and Avo Markarian as deacons. Placing his hands on their shoulders, he prayed for the Holy Spirit to rest upon them, cleanse them of their sins, and prepare them to receive the rank of deacon. Kneeling on the altar, the stole-bearers renounced their worldly transgressions and accepted their new responsibilities as deacons.

Prior to his sermon, the Prelate first thanked Almighty God for all His blessings, and offered a prayer for the speedy recovery of parish pastor Rev. Fr. Hrant Yeretzian who a day before had undergone a heart operation. The Prelate also congratulated the two newly-ordained deacons, praying for the Lord to lead them on their path to priesthood.

In his sermon the Prelate exalted the invaluable contributions and legacy of the Holy Translators, who through their works brought about a new age for the Armenian people and enriched the Armenian nation. "In the example of the

Holy Translators, let us all remain unwavering in our devotion to our faith, our language, our culture, and our heritage", concluded the Prelate.

At the conclusion of the service, the Prelate was led in a procession to Ghazarian Hall to conduct the opening of the book fair organized by the Pastor and Board of Trustees of Forty Martyrs Church, and the administration and parent-teacher committee of A.G. Minassian School.

Inside the hall, students of A.G. Minassian School joined the church choir in singing hymns and recited poetry dedicated to the Holy Translators. Welcoming remarks were delivered by Acting Principal Mrs. Kohar Zaher.

The Prelate commended Mrs. Zaher, the parent-teacher committee, and the students for the program they presented, and urged all those present to entrust the education of their children to Armenian Schools where they are raised with love for our language, culture and heritage.

The opening ceremony came to a close with the singing of the Cilician anthem and the Prelate's benediction.